Ն. 4317 1880 ՄԱՐՏ 26 ՉԱՐԵՆՊԻՀ — ԵՒՐՄԻ ՊԻՐԻՆՃԻ ՍԻՆԷ — ԱԼԱՖՐԱՆԿԱ 7 ԱՊՐԻԼ ՉԱՐԵՆՊԻՀ Ն. 4317

ԳԻԱԹԼԱՐ

Իսթանպոլ իչին
Պիր սէնէ մէհիտիյէ
»
Սլթըայ , 5
Իւչա » 2 ½

Թաշրալար իչին
Պիր սէնէ, մէհիտիյէ 12
Սլթը այ , » 6
Իւչ այ , » 3
Բոսթա իւճրէթի պիզէ այիտ տիր։

Պիր նիւսխէ 40 փարա մէհիտ

Մասնաւորի Էֆքարար

ՄԻԻՆԱՏԻՒ ԷՐՃԻԵԱՍ

١٢٩٧ ՐԷՊԻ ԻՒԼ ԱԽԸՐ ٢٦ — ١٢٩٦ ՄԱՐՏ ٢٧

ԻԼԱՆԼԱՐ

Պիրինճի տէֆա իչին սաթը 3 ղ.
Իքինճի » » » 2 ղ.
Իւչիւնճիւ » » » 1 ղ.

Իլան սրբատքնա գոնուլմասան իլանաթ ու իխթարաթքն սաթը 5 ղ.

Մէքթուպլար Ն. 8 ։ Փանոսեան խանէ եաղըլը։

Իսթանպոլտա, Գալաթատա Բէնչէնպիհ-պաղարընտա Իբսի խանընտա Ն. 41։

ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Բարիս , 5 ապրիլ

Բրէնս Նարօլէօն պու տէֆա զաղէթալարտա նէյը խյլէտիյի պիր մէքթուպտա , հիւքիւմէթ թարաֆընտան բուխսաթ ալմագսըզըն մէքթէպ ազան հէյեթը բուհանիեէ հագգընտա Ֆրանսա հիւքիւմէթի թարաֆընտան մարտ 29 տա նէյը օլընան էմրնամէկլերի թահսին խյլէմէքտէ օլտուղունու պէեան խյլէմիշ տիր ։

Մէքթուպը մէզքիւրտէ բրէնս Նարօլէօն, պօնապարթխթ տավարընը, գրաֆզէ վէ բուհպան թարաֆկիրանը բօլիթիգասընտան աեբրմագտա տըր ։

Լօնտրա , 6 ապրիլ

Շիմտիեէ գատար իճրա օլունան ինթիխապաթը նէթիճէսի չու տուր .

258 սէրպէսթի թարաֆկիրանը

153 հէյեթը վիքէյայի հաղբրէ թարաֆկիրանը

22 Իրլանտա մընթարիեէթը իթիզամ իտէն Իրլանտալըար

Միսիս Կլատսթընը պիր պէեաննամէ նէյը իտէրէք, պունտա սէրպէսթի ֆըրգասը , Ինկիլթէրրանըն խարիճի բօլիթիգասընը , սուլհ ու ատալէթ , վէ ումում իչին պիր տերէճէյի միւսավիէտէ սէրպէսիեէթ էսասը իւզէրինէ թէէսիս խյլեեճէկինի պէեան խյլէմիշ տիր ։

ՐԷՍՄԻ

Մէճլիսը ումումինին իճթիմանընտէ գանօնիեէթի թէքլիֆ օլընմադ իւզրէ, մէթալիք իլէ օլան պօրճլար վէ մուամէլաթ հագգընտա գալէմէ ալընըպ մէճլիսի վիւքէլա գարարը իլէ մերիէթինէ իրատէյի սենիեէյի հաղրէթի Փատիշահի միւթաալիգ պույրուլմուշ օլան գարարնամէ տիր .

Պիրինճի մատտէ.— Գայմէ պօրճլարը նէ սուրէթլէ էօտէնիլէճէկինէ տայիր 2 բամազան սէնէ 96 վէ 7 աղօսթօս սէնէ 95 թարիխի իլէ թանզիմ ու իրան օլընան գարարնամէնին պիրինճի մատտէսի մուճիպինճէ, գավայիմի նագ տիէնին նէշրինտէն էվվէլ գուրուշ իւզէրինէ օլուպ հէնուզ թէէտիեէ խիլմէէն պօրճլարը , եւզլիւք օսմանլը ալթունու 130 ղշ. հիսապը իլէ թէտիեէ օլընմասը գարարը քէմաքեան պագի վէ մէրի օլաճագ տըր ։

Իքինճի մատտէ.—Գայմէնին խալթիսայի նէշրի օլան 15 բէճէպ սէնէ 93 վէ 94 թէմուզ սէնէ 92 թարիխինտէն իլգարը հագգընտաքի գարարնամէէ , եանի 8 մարտ սէնէ 93 թարիխինէ գատար ճինսի թէսրիհ օլընմադըգընը գուրուշ իւզէրինէ ալընմըշ օլուպտա , գայմէ իթիպար իտիլէն պօրճլար , պիրինճի մատտէտէ թարիխի կէօսթէրիլէն գարարնամէ հիւքմինէ թապի օլաճագ տըր ։

Իւչիւնճիւ մատտէ.— 8 մարտ սէնէ 95 թարիխինտէն , մէթալիքին գէյմէթը հագգիգիէսիյլէ թէտավիւլի հագգընտաքի գարարնամէնին իճրայի ահքեամընա մէպատ իթթիխաղ օլընան 96 սէնէսի մարթի իպթիտասընա գատար ճինսի մուայէն օրմաեարագ ղշ. իւզէրինէ օլան վէ պու իքի թարիխ պէյնինտէ գայմէնին թէտավիւլ իթտիկի զէմանտէ , վէ եա անտէն էվվէլ մէթալիք պէշլիք տէնիլէրէք իտիլէն պօրճլար վահիաը գէքեասի իթիպար օլընան եւզլիւք ալթուն 120 ղշ. հիսապըյա , եախօտ պու հիսապ իւզրէ տիկէր մէսքիւքեաթ իլէ թէտիեէ օլընաճագ տըր ։

Տէօրիւնճիւ մատտէ.—Տէվայիրի ըէսմիեէ իլէ էշխաս պէյնինտէ մէթալիք իւզէրինէ օլան պօրճլարըն սուրէթը թէտիեէսի , դարարնամէյի մախսուս հիւքմինէ թապի տիր. ֆագաթ էյթամ վէ պէյէտիեէ, վէ մէնաֆի , վէ միւթէվէլլիէր իտարէսինտէ պուլընան էվգաֆ վէ ավարըզ (արիզէլէր) սանաըգլարը կիպի , տէվլէթ հիսապընա իտարէ օլընմաեան թէէսսիսաթը մէթալիք թէսրիհի իլէ, վէ եա զրուշիթիպարբյա սլան մուամէլաթը, վէ օ եօլտա ադտ օլընան իճար մուգավէլաթը , վէ թէտախիւլտէ պուլունան խատէմէ վէզայիֆի վէ թէպատ մասաշը վէ ամէլէ իւճրէթլէրի իշպու գարարնամէ հիւքմիւնէ թապի օլաճագ տըր ։

Պէշինճի մատտէ.—Գայմէնին թէտավիւլի զէմանընտա մէթալիք իւզէրինէ օլան պօրճլարըն ճինսի ճինսինէ թէէտիեէ օլընաճաղընա տաբի գարարնամէյի մախսուսընըն իքինճի մատտէսինտէ միւնտէրիճ գայիտ պու գարարնամէ հիւքմինճէ միւլզա տըր ։

Խոնդ

Իշ պու գարարնամէ ահքեամը Տէրիսաատէթ վէ թաշրալարտա մէթալիք թէտավիւլ իտէն մահէլլէրին ճիւմլէսինէ շամիլ տիր ։

(Տիկէր)

Մէսքիւքեաթը Օսմանիեէ գարարնամէսինին մէճլիսի վիւքէլա գարարը , վէ պիլ իսթիզան միւթաալիգ պույրուլան իրատէյի սենիեէյի հաղրէթի Բատիշահի մուճիպինճէ թատիլ գէլընան ալթընճը մատտէսի տիր .

Ալթընճը մատտէ.—Հիւքիւմէթէ սիքքէյի մաղշուշէ օլարադ մէտեուն օլանլար , տէյիէրինի քեամիլէն սիքքէյի մաղշուշէ իլէ թէտիեէ իթմէք իսթէտիքլէրինտէ , պէշինճի մատտէտէ կէօսթէրիլմիկի իւզրէ , եիւզտե պէշի , գէյմէթի մէվզուասընա , վէ պագի եիւզտե 95ի գէյմէթը հագիգիէսիյլէ գապուլ օլընաճագ տըր ։ Ֆագաթ գայմէ հագգընտա իթթիխաղ իտիլէն գարարը տիկիր քէմաքեան պագի օլմագ իւզրէ , 94 զաեէթինէ գատար օլան տիւեուն , 8 մարտ սէնէ 95 թարիխի գայմէ գարարնամէսի մուճիպինճէ թէտիեէ օլընմադ լազըմ կէլէճէյի կիպի , 95 սէնէսի զաեէթինէ գատար տօղրուսան տօղրուեա էհալիսէն խսթիֆա օլընան վէրկի վէ պէտէլաթը ասքէրիեէ, վէ թէքալիֆը սայիրէտէն սիքքէյի մաղշուշէ օլան պագաեա 96 սէնէսի շէհրը աղօսթօս զաեէթինէ գատար ֆիեաթը մէվզուասընա սիքքէյի մաղշուշէ օլարադ գապուլ օլընաճագ , վէ խազինէյի ճէլիլէնին էշխաս վէ մէմուրին իլէ օլան մուամէլաթը , խալգընն եէքտիկէրի իլէ օլան մուամէլաթը հագգընտա իթթիխաղ օլընան գարարա թէվֆիգ գէլընաճագ տըր ։

ՏԱԽԻԼԻՅԷ

Բաղար իրթէսի կիւնիւ ադտ օլընան մէճլիսի վիւքէլատա պիւտճէ թէտագիգ օլընարագ , օլ պագտ միւճէտատէտէն վիրիլէն գարար բաղար իրթէսի ադշամը խաքիբայի շահանէեէ արզ օլընմըշ տըր ։

—Ումուրը տախիլիեէ նազրը Մահմուտ Նէտիմ փաշա հաղրէթլէրի տիւնքի կիւն մագամը ալիլէրինէ կէրմէմիշէր տիր ։

—Կօսինէ վէ Բլէվանա պէտէլ վիրիլէճէք արազի հազգընտա իթթա օլընան գարարը , պիր ահանամէյի տիւէլիյի թատիլ տիմէք օլմասը ճիհէթի իլէ , օլ պաղտէ պիր գարարը տիւէլի իսթէնիլէճէյի եազըլմըշ իտի ։ Ալընան մայիւմաթը ախիրէեէ նէզարէն, պու գարարը տիւէլիէնին իսթիհսալի , գարարը վագբն , Պաղը Ալի վէ տէվլէթը միւթէվասըթա սբֆաթընը հայիզ օլան Իթալեա տէվլէթի արասընտա պիր գարարնամէ թարզընտա թահրիր , վէ թարաֆէյնտէն , եանի տէվլէթը Օսմանիեէ վէ Իթալեա նամընընա Սավա փաշա հաղրէթլէրի իլէ Իթալեա սէֆիրի գենթ Դօրթի թարաֆընտան իմզա խալիմէք , վէ օ գարարնամէ սիւֆէրաեա թէպլիղ իլէ թատիդի ըէսմի թալէպ օլընմադ եօլընտա վուգուս պուլաճադ իմիշ ։

Անճադ պու գարարնամէնին թարզը թէսվիտնտէ հէնուզ իթթիֆագը էֆքեար հասըլ օլմատըգը մէրվի տիր ։ Պու պատտէ միւզաքերաթ իճրասը իչին տիւն ադշամ Սավա փաշա հաղրէթլէրի Իթալեա սէֆիրէթխանէսինէ ազիմէթ խյլէմիշէր տիր ։ (Վոֆքը)

—Իզմիտ տէմիր եօլընը իշլէթմէք , վէ Պաղտատ տէմիր եօլընը ինշա իթմէք , վէ Ատա բաղարընա գատար տերեսէսը թէսվիեէ պուլընան խաթթը իքմալ խյլէմէք իւզրէ , Բարիսին «Պանգ տը Տէբս է տը Դօնթ դուբան , վէ «Պանգ տը Դօնսթրիւքսիօն աբ Ֆրանս» նամ պանգալար իլէ Օսմանլը պանդասը վէ միւսիւ Ութրէ պիր շիրքէթ թէշքիլ իթմիշէր , վէ մէզքուր շիրքէթին վէքալէթինի միւսիւ Մինիէ նամ զաթա հէվալէ գէլմըշլար տըր ։ Միւմայիլյհ միւսիւ Մինիէ, եարընքի բէնչէնպիհ կիւնիւ Տէրիսաատէթ միւվասէլէթ իտէճէք տիր ։ Բէյֆիեէթ զիքր օլընան պանգալար թարաֆընտան Պաղը Ալիեէ սուրէթը մախսուսէտ պիլտիրիլմիշ տիր ։

—Մէթալիք հագգընտա իթթիխաղ օլընան թէտագիգի ախիրէ իւզէրինէ , կէօմրիւքլէրէտ պէեաղ մէճիտիեէ 19 ղշ ա ալընմագտա պուլընմըշ օլուղու ճիհէթլէ , թիւճճարը շիքեաեէթի իւզէրինէ Ավսթրիա վէ Ինկիլթէրրա վէ տաճա պաղը տէվլէթլէր սէֆարէթխանէլէրի թարաֆընտան Պաղը Ալիեէ պիրէր բրօթէսթօնամէ թագտիմ օլընաբաղը , վէ պու բրօթէսթօնամէ իւզէրինէ , մէսէլէնին պիր սուրէթը գաթիէտէ հալինէ գատար պէեաղ մէճիտիէյի 19 ղշ. հիսապը իլէ ալմագ , վէ ֆագաթ եիւզտե օլան պէշ ֆարդը սարֆ օլընմաեարագ կէօմրիւքլէր տանտըգլարընտա մուհաֆաղա խիլմէք իւզրէ պիր գարար վիրիլմիշ իտի ։ Իշիտիրտիկինէ կէօրէ , Ավսթրիա աէվլէթի Տէրիսաատէթ սէֆիրի գենթ Տիւպսքի կէչէն կիւն Պաղը Ալիեէ պիր նօթա կէօնտէրէք , իշպու նօն գարարա տապտի իթիրազ իյլէմիշ , վէ թիճարէթ մուգավէլէնամէլէրինին ահքեամընը մէրի իւլ իճրա թութմագլա պէրապէր կէօմրիւքլէր բուսուսմաթը էշին մէճիտիէնին 19 ղշ. պէտէլ իլէ գապուլ օլընմասը թէտպիրինտէն վաղ կէչիրմէսի լիւզումինտէն պահսիյլէմիշ տիր ։

—Եալօվա թարաֆլարընտա պուլունան գարիէլէրատէն ալընան խապէրլէր , օրա Հայլարընըն գէթլեդ սէպէպլինտէն բէք սէֆիլ պիր հալտէ պուլընտըգլարընը պիլտիրիեօրլար ։ Պիր չօգ քէօյլէրտէ ամէլէ թագբմը աճլընդտան էօլմէքտէ , վէ պիր թագբմ միւրթէքիպլէր ֆագբը ֆուգարաեա մուամլէնէթ իտէճէք եէրտէ , պունլարըն սէֆալէթինտէն պիրա ինսաֆ խսթիֆատէրէ գալդըշմադտա , չէօյլէ քի, պին ղշ. տէեէր պիր թարլա վէ եա խանէյի էլլէրինտէն 100 ղշ. ա ալմագ խսթէմէքտէ , վէ չօգլար պէօյլէ պիր տուն ֆիեաթլա մալլէրի էլլէրինտէն չըգարմագ խսթէմէտիքլէրինտէն, վէ բարա պուլուպ պուդատայ վէ եա էթմէք ալամատըգլարընտան,աճլընդտան թէլէֆ օլընադտա խմիշլէր ։ Իշ պու մալումաթլարը թարաֆըմըզդա պիլտիրէն զաթը պէեանընա կէօրէ , Եալօվա միւտիրի էֆէնտի , Հայ ղէնկինլէրինէ նիսպէթլէ բէք ինսանիեէթլի պիր սուրէթաէ հարէքէթ իտէրէք, հիւքիւմէթ անպարընտա պուլունան զախիրէյի էհալիյի ֆուգարաեա տաղբթմատա հիմմէթ իթմիշ տիր ։

Մէզքուր Հայ գարիէլէրինին հալը սէֆալէթ իշթիմալի իւզէրինէ իեանէ գօմիսիօնընընա նազարը մէրհամէթինի տավէթ իլէ , իճաղը իճրասընա հիմմէթլէրինի րիճա խտէրիշ ։

—Զըդան բաղար կիւնիւ էօյլէտէն սօնրա , Թէրսանէ իշլէրինտէ միւսթախտէմ օլան պահրիեէ նէֆէրատը , Դասըմ բաշատա պահրիեէ նէզարէթի տայրէսի դարչըսընտա ֆէվգէլատէ պիր նիւմայիշ իճրա իթմիշէր տիր ։ Նէօյլէ քի Դասըմ բաշանընը պիւյիւք գէշլասընտա մէսքիւն օլան 12–15 պին նէֆէր տատքիր, պիր վագբթատան պէրու միւթէհարրիք հալտէ պուլունուպ , եէվմի մէզքիւրտէ պունլար գէշլաեը թէրք պիրլէ , վէ գարու էօնիւնտէ տուրան գարաղոլ պին պաշբսընը ճահտալարընա տախի տաբա էհէմմիեէթ վիրմէեէրէք , տայրէսի պահրիեէնին էթրաֆընտա թօրլանմըշլար , վէ հէրսի պիրտէն , պիր թագբմ քիֆր ու հադարէթլէր իլէ , «Պիզիմ միւտաէթի ասքէրլիեէմիզ խիթամ պուլմուշ օտաուղու հալտէ , նէ՞ իչին պիզի հալեա էքմէքտիզ օլարադ ալը գօեօրլար ։ Պիզիմ էվլատլարըմըզ աճլընդտան քէօյլէրիմիզտէ էօլիւեօրլար . իմոի էքմէք , բարա , վէ սիրահրմըզդա կիթմէք իչին բուխսաթ խթէրիզ» տէեու պաղրըմըշլար ։ Պունլարը թէսկին իթմէք իչին իտիլէն զահմէթ պօշա կիթտիկինտէն , պահրիեէ նազարը Բասիմ բաշա հաղրէթլէրի տիշարը չըդմըշլար , վէ քէնտիլէրինի խօշնուտ իթմէք իչին էլտէն կէլէն իճրա խտիլէճէկինի վատ պուեուրմուշլար, վէ նէֆէրատը մէրդումէ պունուն իւզէրինէ տաղբրմըշլար տըր ։ Ֆէրատը բաղար իրթէսի կիւնիւ նազարը միւշարիլէյհ հաղրէթլէրի , խբամէթի ասքէրիեէլէրի միւտաթինի իքմալ իթմիշ օլանլարը սիլալարընա կէօնտէրմէքլիկին թէտապիրինի տիւշինմիւշէր տիր ։

Լէվանթ Հէրալտ զազէթասը , պունու եազարգտան սօնրա , պու խուսուստա օլան միւշքիլաթ , ասասքիրի մէրդումէնին պագաեա մասաշլարընտան պիր մըգտարընը վէ խարճրահլարընը թէէտիեէ իթմէքտէն իսպարէթ պուլունտուղունու պէեան խիեօր ։

—Ահքեամը ատլիեէ հաքիմ վէ մէմուրինի կէչէն ճիւմաա կիւնիւ ճէվտէթ բաշա հաղրէթլէրինէ պիր արզըհալ վիրէրէք , պագաեա մասաշաթընը թէէտիէսինի թալէպ, վէ նէզարէթը միւշարիլէյհա սանաքընը , վէ տէֆթէրլէրինին մուայէնէսինի թավսիեէ խյլէմիշլէր տիր։

—Իթալեա սէֆայիրինտէն Վարէզ նամ մէնիթէօր , ալաֆրանկա մարտ 29 տա Իզմիր լիմանընա վասել օրմուշ տուր ։

—Դարատէնիզ պօղազընտա Բիւլիսս նամ մահէլլէտէ պուլունան իտարէյի թավսիսիեէ միւտիրի գարիթէն Սամուէլ Բալմէրէ , Ինկիլթէրրա հիւքիւմէթի թարաֆընտան միւքաֆաթ օրմագ իւզրէ պիր միտալիա իթա օլընմուշ տըր ։

Լօնտրատա պուլունան «ուխսուվէթը պէշէրիեէ» թարաֆընտան տախի միւմայիլյհէ պիր միտալիա վիրիլմիշ տիր ։

ԻԼԱՆ

Մալիյէ նէզարէթի ճէլիլէսի տայիրէսինտէ , մուգատտէմա պա իրատէյի սենիյյէ քիչատ պույրուլմուշ օլան օրման էվ մէատին մէքթպինէ , պու սէնէ տախի , էմնալի վէճհէվ , լիւզումի մըգտար թալէպէ ալընաճաղընտան , մէքթէպի մէզպուրէ տէխալէթ իթմէք խսթէյէնէրին , թարիխի իլանտէն իթիպարէն օն իքի կիւնէ գատար , տայրէքյի մէզքիւրտէ , մէքթէպի մէզպուր միւտիրլիկինէ միւրաճաաթ խյլէմէկլերի ։ 5—1

Էտիրնէտէն Գուրիէ ա՛Օրիանա եազըեօրլար .

Պանգը Օսմանինին Էտիրնէտէ պուլունան շիւպէսի , վարիտաթըն թահսիլի վէ մէսարիֆաթըն թէէտիէսինէ մէմուր օլալընան պէրու վիլաեէթին ումուրը մալիէսի սըրասընա կիրտիկինի պունտան էվվէլ պիլտիրմիշ իսմ։ Վալի բաշա հաղրէթլէրի տախի տախիրտէ օլտուղու հալտէ պիրճիւմլի մէէմուրինին մաաշլարը շիւպէյի մէզքիւր թարաֆընտան թէէտիեէ օլընմադտա տըր ։ Վիլաեէթին պիւտճէսի պու քէրէ իքմալ օլընըպ , եիւզ պին ղշ. ֆազլա կէօրիւմիշ տիր ։ Ըէուֆ բաշա հաղրէթլէրի , մէպպաղը մէզպուրու Իսթանպօլա կէօնտէրմէէեէրէք պուրատա ումուրը նաֆիա եօլընտա սարֆ իթմէկէ բուխսաթ իսթիհսալ խտէպիէճէկինի մէմուլ խիեօր ։

Արտա նէհրի իւզէրինտէ եաբըլաճագ օլան եէնի շըմէնտֆէր քէօբրիւսինիւ ինշա խտէճէք օլան թիւճճար էվի թարաֆընտան կէօնտէրիլէն Պէյճիդալը միւհէնտիսլէր ամէլիեաթը քէմալի ատճէլ իլէ իլերի վարտըրըեօրլար ։

Էսքի սարայ էթրաֆընտա պուլունան աղաճլար , գէյճէն շիտատէթլի կիւնլերինտէ քէսիլիպ եազըլմըշ տըր ։ Միւհաճիրլէր տախի Թունճա նէհրինին իքի թարաֆընտան թուրթ աղաճլարընը քէսիպ եազմըշլար տըր ։

Թէշքիլ օլընան գօմիթէլէրտէն շիմտիլիք իեանէ վիրուտ իթմէտիկինտէն միւհաճիրլինին հալը բէք

ֆէնալաշմէշ տբը։ Եալընըզ մատամ Ֆլէշ, Ֆրանսատան պիր մբգտը ադ-ճէ ախզ էյլէտիկլինտէն, Ֆրանսա գօնսօլաթօսընտա պիչարէ միւհա-ճիրլէրէ էթմէք ստաղըթմադտա տբը։

—Ղլօստան Լէվիընթ Հէրբլատա եաղըմբշ օլան մարտ 29 թարիխլի պիր մէ.քթուպտա օգուննուշ տուր.

Մէսքիւ.քեաթը մաղշուշէ հադ-գընտա իթթիխաղ օլընան գարար եիւզիւնտէն հասբլ օլան հէնէճան վէ գարբշբգէնդ թարիֆ օլընմազ սուրէթտէ պուլընմբշ տբը։ Լարի-ատտա պադգալար մէթալի.ք իլէ լիրա 192 ղշ.ա օրտուղընտա մալլէ-րի նէ ֆիեաթ իլէ սաթարլար իսի իսէ, շիմտի տսխի լիրա 100 ղշ.ա օլարադ այնի ֆիեաթլա սաթմադ իսթէյիպ վէ էհալի տէ գարշը կէլ-տիկլինտէն տիւ.քեանդարբընը գա-բամբշար տբը։ Ամէլէ թադբմբ տսխի, լիրա 192 ղշ.ա օլտուղու վա-դբթ գաչ ղշ. եէվմիէ պլբբար իսի իսէ, շիմտի տսխի այնի եէվմիեէյի ալմադ իչին լարար իթմիշլէր, թէր-ղի վէ գունտուրտաճը գալֆալարբ տսխի էս.քի ալաճադլարբընը լիրա 100 ղշ. հիսապը իլէ ալմադ իսթէ-միշլէր տիր։ Նիհաեէթ պադբթիւճ-ճարլարբն իպրատբ իւղէրինէ, միւ-թէսարբբֆբմբղ Իսթանպօլա թէլ չէ.քէրէ.ք, գարարնամէնին կէրի ա-լընմասընը իսթիտա էյլէմիշ տիր։ Պունուն իչին չօղ թէսապիրլէր իթ-թիխաղ օլընմբշ իսէ տէ, հիչ պի-բիսինտէն մանթլուպ օրան սէմէրէ հասբլ օլմամբշ, վէ պիր դաչ կիւն լիրա 100 ղշ.ա ալընբպ վիրիլմի.ք-տէն սօնրա, էվվէլքի կիպի լիրա 192ղշ.ա ալընբպ վիրիլմիշ տիր։ Պու-բատա պէչլի.ք ասլա կէչմէէօր, վէ ուֆադբդ իչին էճնէպի սի.կէսի դուլլանբեօրբդ։ Հիւ.քիւմէթբ սէ-նիեէ, իշլու եէնի մալիէճէ թէս-պիրտէն հասբլ օլաճադ ֆագր ու սէֆալէթին ֆարդբնա վարմամբշ տբը, չունքի էկէր ֆարդբնա վար-մբշ օլսա իսի, ումումբն լանէթինի մուճիպ օլան պէօյլէ պիր գարար իթթիխաղ իթմէղտէն էվվէլ պիր աղ տիչինիւբ. վէ թէրէտտիւտ իւղրէ հարե.քէթ իսէր իսի։ Պէչ-լիեէն ֆիեաթբ տիչմէսինտէն հա-սբլ օլան հէնէճան եէրինէ, պիր չօդ կիճէլէր իւսթ իւսթէ ֆէվդե-լատէ.քիւսթախլբդլա իճրայի սանաթ իտէն խբբոսբզլարբն չէգավէթինտէն հասբլ օլան հէնէճան կէչմիշ տիր։ Կէչէնտէ խբբոսբզլարբն կիրտի.քլէրի խանէկէրտէն պիրի տէ, Ինկիլիզ գօնսօլօս վէ.քիլինին խանէսի պու-լընմբշ տբը, պունլար խանէ.յի մէղ-քիւրէ կիրիպ պիր խայլի էշեա դալտբրմբշլար տբը։ Խբբոսբղլարատան պիրի ախզ ու կիրիֆթ օլընարագ հապսէ իլդա օլընմբշ տբը։ Էեալէ-թիմիղին ասքէրի գօմանտանը Սիւ-լէյման բաշա հազրէթլէրի շէհրին էթրաֆընա ասքէրի պիր գօրտօն չէ.քտիրիպ, շէհրին սօգագլարընը տա զապթիէլէր տօլաշմադտա, վէ կիճէ սաաթ իւչտէն սօնրա սօգադ-լարտա, հէր քիմէ թէսսաիւֆ ի-տէրլէր իսէ թուֆթուպ մէր.քէղէ կէօ-թիւրմէ.քտէ տիրլէր։ Մէմուլ իսէ-րիղ.քի թէտապիրի մէղ.քիւրէ թէ-մամի իլէ իճրա օլընբը, եօգտա աղ վագբթատան հալիմիղ թէհամմիւլ օլընմազ պիր մէր.քէղէ վասբլ օ-լաճադ տբը։ Էհալի, ախզ ուիթա-նընն տուրկընլբզընտան իչթի.քեա իյ-լէմէ.քտէ տիր, խբբոսբզար սէպէ-պինտէն պիր ատամ .քէնտի խանէ-սինտէ էմին պիր հալտէ տէյիլ տիր, հայտուտլար սէպէպինտէն .քիմէսնէ չէհիրտէն պիր ատբմ էօ-թէեէ կիտէմէմէ.քտէ, վէ պիր ա-տամ կիճէ եաթաղա կիրտիկինտէ, ճէպինտէ.քի բարանընն ֆէրտասը սապահ եարբը պէ եարբ ֆիեաթտան տիւշմէեէճէկինէ էմին տէյիլ տիր։

—Մաթէն (սապահ) նամ Ֆրան-սբզճա ղազէթանընն խամի «Լը Թան» (վագբթ) ա թահվիլ օլընարագ եէ-նի պիր հէյեէթ թարաֆընատան նէչր իտիլէճէյի վէ գբթասը պէօյիճէ.ք օրտուղու հալտէ նիւսխէսի 30 ար վարաես սաթբլաճադը մէղ.քիւր ղազէթա իտարէսի թարաֆընատան նէչր իտիլէն պիր իլանամէտէն անլաշբմբշ տբը։

ԱԶԳԱՅԻՆ

ՊԷՆԼԻ ԴԱՐԻՑԷՍԻ

Պուրսա դարիյէլէրինտէն օրուպ ատա, կէմէ.յիկէ իլի սատթ մէսա-ֆէտէ պուլունան Պէնլի նամ պէշ լատէ.քիւսթախլբդլա իճրայի սանաթ իտէն խբբոսբզլարբն չէգավէթինտէն հասբլ օլան հէնէճան կէչմիշ տիր։ Կէչէնտէ խբբոսբզլարբն կիրտի.քլէրի խանէկէրտէն պիրի տէ, Ինկիլիզ գօնսօլօս վէ.քիլինին խանէսի պու-լընմբշ տբը, պունլար խանէ.յի մէղ-քիւրէ կիրիպ պիր խայլի էշեա դալտբրմբշլար տբը։ Խբբոսբզլարատան պիրի ախզ ու կիրիֆթ օլընարագ հապսէ իլդա օլընմբշ տբը։ Էեալէ-թիմիղին ասքէրի գօմանտանը Սիւ-լէյման բաշա հազրէթլէրի շէհրին էթրաֆընա ասքէրի պիր գօրտօն չէ.քտիրիպ, շէհրին սօգագլարընը տա զապթիէլէր տօլաշմադտա, վէ կիճէ սաաթ իւչտէն սօնրա սօգադ-լարտա, հէր քիմէ թէսսաիւֆ ի-տէրլէր իսէ թուֆթուպ մէր.քէղէ կէօ-թիւրմէ.քտէ տիրլէր։ Մէմուլ իսէ-րիղ.քի թէտապիրի մէղ.քիւրէ թէ-մամի իլէ իճրա օլընբը, եօգտա աղ վագբթատան հալիմիղ թէհամմիւլ օլընմազ պիր մէր.քէղէ վասբլ օ-լաճադ տբը։ Էհալի, ախզ ուիթա-նընն տուրկընլբզընտան իչթի.քեա իյ-լէմէ.քտէ տիր, խբբոսբզար սէպէ-պինտէն պիր ատամ .քէնտի խանէ-սինտէ էմին պիր հալտէ տէյիլ տիր, հայտուտլար սէպէպինտէն .քիմէսնէ չէհիրտէն պիր ատբմ էօ-թէեէ կիտէմէմէ.քտէ, վէ պիր ա-տամ կիճէ եաթաղա կիրտիկինտէ, ճէպինտէ.քի բարանընն ֆէրտասը սապահ եարբը պէ եարբ ֆիեաթտան տիւշմէեէճէկինէ էմին տէյիլ տիր։

—Մաթէն (սապահ) նամ Ֆրան-սբզճա ղազէթանընն խամի «Լը Թան» (վագբթ) ա թահվիլ օլընարագ եէ-նի պիր հէյեէթ թարաֆընատան նէչր իտիլէճէյի վէ գբթասը պէօյիճէ.ք օրտուղու հալտէ նիւսխէսի 30 ար վարաես սաթբլաճադը մէղ.քիւր ղազէթա իտարէսի թարաֆընատան նէչր իտիլէն պիր իլանամէտէն անլաշբմբշ տբը։

ԿԻՃԷ ՍՈՒԼԹԱՆԸ

(116)

—

Իչին պիթմիշ օլտուղունա հիչ շիւպհէ դալմադ։ Ֆագաթ շիմտիեէ դատար օրան հալէթատա հիչ պիր թէհլի.քէ եօղ տուր, վէ եարընա դատար վագթբմբղ օլտուղու էճիլ-տէն, օյնատբղբ.ղբղ օեունու գա-ղանատկիրիղ։

—Նա՞սբլ դաղանատկիրիղ։

—Մարքի իլէ Բընէնին գօնուշ-մալարընը միւմքինսիւզ գբլարադ։

—Լաքին պու միլադթէն էօնիւ-նիւ ալմադբղ միւմքին տէ յիլտիր։

—Բի՛մ պիլիր . . .

—Մէօյէ պադալբմ, պունուն էօնիւնիւ ալմատա պիր չարէ վա՞ր մը տբը։

—Պու խուսուս սանա այիա օլ-տուղու ճիհէթլէ, արա քի չարէսի-նի պուլարսն։

—Էկէրչի կիտիպ Բընէ տբ Բիէօ-եիւ տուէլլօեա տավէթ իտէրէ.ք, էօրտիւրսէմ օլամա՞զ մը։

—Նէ՞ պէհանէ իլէ մէրդումու տուէլլօեա թահրիդ իտէճէ.քտին։ Պունտան մատատա, մէրդում, սէնի Սիմէօզ ֆամիլեատը նէզտինտէ ի-թիպարատան տիւչերէրէ.ք, էլինտէն զատպ իթմիշ օլտուղուն եէրէ եինէ գայիմ օլմադ իւմիտինտէ պուլուն-տունտան, շիւպհէսիզ սէնին իլէ տուէլլօ իթմէ.ք իսթէմէեէճէ.ք տիր։ Ճունու տախի իլտվէ իտէրիմ .քի, էկէր սէն բադիպլինի էօլտիւրէճէ.ք օլուր իսէն, պունտան պիւյիւ.ք պիր շէ.յ իսթիֆատէ իթմիշ օլմազ-սընն, չունքի մէղքիւր տուէլլօնուն թէվաթուրու հէր թարաֆատա շու-եու պուլաճաղընտան, Բընեեէ զի-եատէսիյէ ալէադատար օլան դօնթ տը ժիւսադ, վուդույի հալի մար-քիեեէ պիլտիրէճէ.ք, վէ օ տախի իչի ավադէ խապէր վիրէճէ.ք տիր։

Լիւ.ք, մանթլուպ օլան չարէ.յի ըէ.ք չօղ արատը իսէ տէ, պուլա-մատբղընտան, բիւր դաղապ .քէ-սիլտի, վէ Նիհաեէթ սապրը թիւ-.քէնեբէ.ք,

—Բէ՛բին, տէտի պիրտէն պիրէ պաշընը եօդտբը դալտբրբպ, վէ վահշի պիր նադար իլէ մէղտուրէ-եէ պադարադ։

—Նէ՞ վար տբը։

—Մարքի Բարիզտէ տէյիլ տիր։

—Պիր աղ էվվէլ պունու եինէ սէօյէտին։

—Ֆագաթ եարբն կէլէճէ.ք տիր. իմտի էկէր մէրդումուն ավտէթինէ մանի օլուր իսէմ, պու խուսուսա նէ՞ տէրսին։

—Պու սէօյէ տիկին ըէ.ք աղբլանէ վէ մահիրանէ պիր թէչէպպիւս տիւ.ք։ Պիր աղ վագբթատան պէրի տիր .քի, պու խուսուս պէնիմ ֆի.քրիմտէն կէչիեօրտու, լա.քին պու միւլահաղանընն, սէնին թարաֆընատան զուհուրա կէլմէսինէ պէ.քէ-եօրտում։

—Օ հալտէ մարքինին գա՞նը եօլատան վէ գա՞նը սատթատա ավ-տէթ իտէճէկինի խապէր ալաճա-ղըմ, վէ եարբն սապահլատան էր-.քէն իսթիդպալինէ կիտիպ, Բարիղ-տէն օն օն պէշ ֆարսախ ուզադ-լբգտա .քէնտիսինէ պէ.քէեէճէ.յիմ։

—Եալընըզճա՞ մը իշ կէօրէճէ.ք-սին։

—Էվվէթ, չունքի «Էնոռ Էշէնի «Էնոռ Էշ» տարպը մէսէլի ֆէհվա-սընճա, պէն տէ .քէնտի իշիմի .քէն-տիմ կէօրմէ.ք իսթէրիմ։

—Պու պապատ էֆ.քեարընը .քեա-միլէն թատտիղ իտէրիմ, վէ սոնա շու կիւղէլ նասիհաթը վէրիրիմ. ու-նութմատատան .քի, պախթատան իս-թիֆատէ իտիմէ.քի պիլինիր իսէ, պախթ, հէյնի հաճէթտէ զաեէթ միւթի վէ սատբդ շէրի.ք օրտ։ Իմոռ չալբշ .քի, պախթը սանա միւթթէֆիգ էյլէեէսին։ Պիր դաղ վուդու պուլբբ իսէ, օնա մանէա վէրիլէմէղ, լա.քին պիր .քիմէնէն նիւբէկինտ պիր պլշաղ վուրուլբբ, վէ եախօտ պաշընա պիր թատպան-ճա սրգբլբբ իսէ, հէր .քէս պունուն սէպէպինի տարտ։ Հատբլբ էկէր միւմքին օրտ իսէ, բօլտսէ շիւպհէ վիրտիրմէմէ.քլիկէ չալբշ . . . անբա-տը՞ն մը։

—Անբատամ, վէ պու նասիհա-թընտան իսթիֆատէ իթմէեէ չա-լբշաճաղըմ։

—Էօյլէ իսէ, հայտէ արթբգ կիթ, վէ պիրմիշ օլ .քի, սէն .քէնտի թա-ռաֆընատան չալբշտբղբն հալտէ, պէն տէ պօշ տուրմուեաճաղըմ։

—Նէ՞ եաբաճադտբն։

—Սէնի իլի մուխթարալը ա-տէմիէրտէն, եանի գօնթ տը ժիւ-սադ իլէ Բընեեէ տը Բիէօտէն դուր-թարմաեա չալբշաճադբմ։

—Բէ՛բին, էկէր սէն պունու եա-բար իսէն, վէ էկէր պէն տէ մու-վաֆֆադ օլուր իսէմ, շիմտիլի.ք դուրթուլմուշ, վէ միւսթադպէլատ հէր կիւնա մուխթարատան խալի պուլունմուշ օլուրուզ։

Կուլ թէպէսսիմ իթթի։ Քէրժան տախի, պիր աղ էվվէլ տէրճէճէյի նէչհաեէտտէ մէ.յուսիեէթ իչինտէ օլտուղունու ունուտտարադ, կիւլ-մէ.քտէ իսի։

Լիւ.ք, դբրմբղբ էվտէն մուգա-բադաթ խոպ, պէ.յկիրլէրին պու-ընտուղու մահէլէ կիթթի, վէ Մալօեա, եէնիտէն Բլաս Բօայեա-լա կիտերէ.ք, մարքի տբ լա Թուր-Լանարինին խբզմէթ.քեարընտան, էֆինտիսինին նէ թարաֆատա պու-լունտուղունու, վէ սահիհէն նէ վագբթ ավտէթ իտէճէկինի սիւալ իթմէսինի էմի իյլէսի.քէն սօնրա, .քէնտիսի Սէնթ-Ժէնբվիեվ տաղբ-նա տօղրու միւթէվէճճիհ օլտու։

Օլ կիւնիւ Լիւ.ք, Սիմէօզ դօնտ-ղընատ ադշամ թատմբ խոպ, թատմատան սօնրա տախի պիր խայլի միւտտէթ օրատատ դալտբ, վէ պու միւնասէպէթլէ տիւդ վէ տիչէտ վէ .քէնտիսի, ադտբ իղտիվաճ ըէս-բաֆընատան չալբշտբղբն հալտէ, պէն տէ պօշ տուրմուեաճաղըմ։

—Նէ՞ եաբաճադտբն։

—Սէնի իլի մուխթարալը ա-տէմիէրտէն, եանի գօնթ տը ժիւ-սադ իլէ Բընեեէ տը Բիէօտէն դուր-թարմաեա չալբշաճաղըմ։

—Բէ՛բին, էկէր սէն պունու եա-բար իսէն, վէ էկէր պէն տէ մու-վաֆֆադ օլուր իսէմ, շիմտիլի.ք դուրթուլմուշ, վէ միւսթադպէլատ հէր կիւնա մուխթարատան խալի պուլունմուշ օլուրուզ։

Կուլ թէպէսսիմ իթթի։ Քէրժան տախի, պիր աղ էվվէլ տէրճէճէյի նէչհաեէտտէ մէ.յուսիեէթ իչինտէ օլտուղունու ունուտտարադ, կիւլ-մէ.քտէ իսի։

Լիւ.ք, դբրմբղբ էվտէն մուգա-բադաթ խոպ, պէ.յկիրլէրին պու-ընտուղու մահէլէ կիթթի, վէ Մալօեա, եէնիտէն Բլաս Բօայեա-լա կիտերէ.ք, մարքի տբ լա Թուր-Լանարինին խբզմէթ.քեարընտան, էֆինտիսինին նէ թարաֆատա պու-լունտուղունու, վէ սահիհէն նէ վագբթ ավտէթ իտէճէկինի սիւալ իթմէսինի էմի իյլէսի.քէն սօնրա, .քէնտիսի Սէնթ-Ժէնբվիեվ տաղբ-նա տօղրու միւթէվէճճիհ օլտու։

Օլ կիւնիւ Լիւ.ք, Սիմէօզ դօնտ-ղընատ ադշամ թատմբ խոպ, թատմատան սօնրա տախի պիր խայլի միւտտէթ օրատատ դալտբ, վէ պու միւնասէպէթլէ տիւդ վէ տիչէտ վէ .քէնտիսի, ադտբ իղտիվաճ ըէս-բաֆընատան չալբշտբղբն հալտէ, պէն տէ պօշ տուրմուեաճաղըմ։

—Նէ՞ եաբաճադտբն։

—Սէնի իլի մուխթարալը ա-տէմիէրտէն, եանի գօնթ տը ժիւ-սադ իլէ Բընեեէ տը Բիէօտէն դուր-թարմաեա չալբշաճաղըմ։

—Բէ՛բին, էկէր սէն պունու եա-բար իսէն, վէ էկէր պէն տէ մու-վաֆֆադ օլուր իսէմ, շիմտիլի.ք դուրթուլմուշ, վէ միւսթադպէլատ հէր կիւնա մուխթարատան խալի պուլունմուշ օլուրուզ։

Կուլ թէպէսսիմ իթթի։ Քէրժան տախի, պիր աղ էվվէլ տէրճէճէյի նէչհաեէտտէ մէ.յուսիեէթ իչինտէ օլտուղունու ունուտտարադ, կիւլ-մէ.քտէ իսի։

Լիւ.ք, դբրմբղբ էվտէն մուգա-բադաթ խոպ, պէ.յկիրլէրին պու-ընտուղու մահէլէ կիթթի, վէ Մալօեա, եէնիտէն Բլաս Բօայեա-լա կիտերէ.ք, մարքի տբ լա Թուր-Լանարինին խբզմէթ.քեարընտան, էֆինտիսինին նէ թարաֆատա պու-լունտուղունու, վէ սահիհէն նէ վագբթ ավտէթ իտէճէկինի սիւալ իթմէսինի էմի իյլէսի.քէն սօնրա, .քէնտիսի Սէնթ-Ժէնբվիեվ տաղբ-նա տօղրու միւթէվէճճիհ օլտու։

Օլ կիւնիւ Լիւ.ք, Սիմէօզ դօնտ-ղընատ ադշամ թատմբ խոպ, թատմատան սօնրա տախի պիր խայլի միւտտէթ օրատատ դալտբ, վէ պու միւնասէպէթլէ տիւդ վէ տիչէտ վէ .քէնտիսի, ադտբ իղտիվաճ ըէս-

իմտատ վէ մուավէնէթէ միւհթաճ պուլունտուգլարբը հալտէ, Պուրսա էհալիսինէ սիթէմ իչին, անլէրի աճ պբրադմադլբդ ճայիղ վէ գօմիթէ-նին տէ չանբնատան օլամաեաճաղը միսիլլու, իեանէ.յի ումումիյէ.յէ հիսսէտար օլմամադլբդ տախի Պուրսա Հայլարբմբղբն չանբնատան սաեբլամաեաճաղընտան, իբի թա-րաֆբն տախի լութֆ ու մէրհամէթ-լէրինի ըէճա իտէրիղ։

ՍՊԱՐԹԱՏԱՆ ՄԷ.ՔԹՈՒՊ

Միւէլլիֆ.

Պիր միւտտէթտէն պէրու, ղաղ-թայի միւթէպէրէնիպին միւթալա-սընտան իսթիֆատէ օլունտուղու կիպի, նէչը օլունան ազգային պէնտ-լէրի իսէ, հագբդաթէն շաեանը թագտիր օլուպ, ղայրէթի վաթա-նինէ վէ համիյէթի միլլիյէնիղի խ-պաթ իթմէ.քտէ տիրլէր։ Կէրչի միլ-լէթին պաղբ ազդասէրլէրի թարա-ֆընատան, Բաթրիդխանէ վէ Կրօնա-կան ժողով ալէյհինտէ մասրուֆ պույրուլան էֆ.քեար վէ միւթալա-անբզա գարշը միւթէրիղ օլտուլար իսէ տէ, ատալէթ վէ հագդանինի-թէ գարշը մուգավէմէթ օլունամա-եաճաղը թապիի օլտուղունատան, տօղրուսու լուչ սէնէ.յի միւթէճավիղ նէչը իտիլէն ազգային պէնտլէրի-նիղ, թաշրատա, վէ ալէլխուսուս Սպարթատա պուլունան միլլէթատաշ-լարբմբղբն մէմնունիյէթինի մուճիպ օլմուշլար տբը։

Մուգատտէմա ղաղէթանընղ նիւս-խէլէրինտէն պիրինտէ, միլլէթին լ-տարէսի բուհանիլէր իտարէսի թահ-թընտա պուլունտուգճա, միլլէթին սատատէթի հալի վէ թէրագդիսի միւմքին օլամադ տէմիշ իտինիղ, պուրատբ բէ.ք տօղրու վէ շաեանը թահսին պիր սահիհլի.ք օլտուղու հալտէ, պիղ տախի պէր վէճճի վա-գատա թատտիգ իտէպիլիրիղ։

Պունատան ադտէմ, Ինգարէ ա-ռաջնորդու սապբդբ Արիստակէս սրբազանընն առաջնորդությունտա, պուրատա պուլունտուղու էնատէ, միլլէթիմիղ քահանալարբնատան Տէր Սարգիսին, հէր նասբլ իսէ բէճատբ իւղէրինէ, միլլէթին բէյի օրմադ-սբզբն, միւմանիլէ.յհ Սրբազանընն հիմմէթլէրի իլէ, մէճլիսի իտարէ մուրախասա վէ.քիլլիկինէ թային իմտատ վէ մուավէնէթէ միւհթաճ պուլունտուգլարբը հալտէ, Պուրսա էհալիսինէ սիթէմ իչին, անլէրի աճ պբրադմադլբդ ճայիղ վէ գօմիթէ-նին տէ չանբնատան օլամաեաճաղը միսիլլու, իեանէ.յի ումումիյէ.յէ հիսսէտար օլմամադլբդ տախի Պուրսա Հայլարբմբղբն չանբնատան սաեբլամաեաճաղընտան, իբի թա-րաֆբն տախի լութֆ ու մէրհամէթ-լէրինի ըէճա իտէրիղ։

ՍՊԱՐԹԱՏԱՆ ՄԷ.ՔԹՈՒՊ

Միւէլլիֆ.

Պիր միւտտէթտէն պէրու, ղաղ-թայի միւթէպէրէնիպին միւթալա-սընտան իսթիֆատէ օլունտուղու կիպի, նէչը օլունան ազգային պէնտ-լէրի իսէ, հագբդաթէն շաեանը թագտիր օլուպ, ղայրէթի վաթա-նինէ վէ համիյէթի միլլիյէնիղի խ-պաթ իթմէ.քտէ տիրլէր։ Կէրչի միլ-լէթին պաղբ ազդասէրլէրի թարա-ֆընատան, Բաթրիդխանէ վէ Կրօնա-կան ժողով ալէյհինտէ մասրուֆ պույրուլան էֆ.քեար վէ միւթալա-անբզա գարշը միւթէրիղ օլտուլար իսէ տէ, ատալէթ վէ հագդանինի-թէ գարշը մուգավէմէթ օլունամա-եաճաղը թապիի օլտուղունատան, տօղրուսու լուչ սէնէ.յի միւթէճավիղ նէչը իտիլէն ազգային պէնտլէրի-նիղ, թաշրատա, վէ ալէլխուսուս Սպարթատա պուլունան միլլէթատաշ-լարբմբղբն մէմնունիյէթինի մուճիպ օլմուշլար տբը։

Մուգատտէմա ղաղէթանընղ նիւս-խէլէրինտէն պիրինտէ, միլլէթին լ-տարէսի բուհանիլէր իտարէսի թահ-թընտա պուլունտուգճա, միլլէթին սատատէթի հալի վէ թէրագդիսի միւմքին օլամադ տէմիշ իտինիղ, պուրատբ բէ.ք տօղրու վէ շաեանը թահսին պիր սահիհլի.ք օլտուղու հալտէ, պիղ տախի պէր վէճճի վա-գատա թատտիգ իտէպիլիրիղ։

Պունատան ադտէմ, Ինգարէ ա-ռաջնորդու սապբդբ Արիստակէս սրբազանընն առաջնորդությունտա, պուրատա պուլունտուղու էնատէ, միլլէթիմիղ քահանալարբնատան Տէր Սարգիսին, հէր նասբլ իսէ բէճատբ իւղէրինէ, միլլէթին բէյի օրմադ-սբզբն, միւմանիլէ.յհ Սրբազանընն հիմմէթլէրի իլէ, մէճլիսի իտարէ մուրախասա վէ.քիլլիկինէ թային իմտատ վէ մուավէնէթէ միւհթաճ պուլունտուգլարբը հալտէ, Պուրսա էհալիսինէ սիթէմ իչին, անլէրի աճ պբրադմադլբդ ճայիղ վէ գօմիթէ-նին տէ չանբնատան օլամաեաճաղը միսիլլու, իեանէ.յի ումումիյէ.յէ հիսսէտար օլմամադլբդ տախի Պուրսա Հայլարբմբղբն չանբնատան սաեբլամաեաճաղընտան, իբի թա-րաֆբն տախի լութֆ ու մէրհամէթ-լէրինի ըէճա իտէրիղ։

Ֆէնալաշմբշ տբը։ Եալընըզ մատամ Ֆլէշ, Ֆրանսատան պիր մբգտը ադ-ճէ ախզ էյլէտիկլինտէն, Ֆրանսա գօնսօլաթօսընտա պիչարէ միւհա-ճիրլէրէ էթմէ.ք ստաղբթմադտա տբը։

—Ղլօստան Լէվիընթ Հէրբլատա եաղըմբշ օլան մարտ 29 թարիխլի պիր մէ.քթուպտա օգուննուշ տուր.

Մէսքիւ.քեաթը մաղշուշէ հադ-գընտա իթթիխաղ օլընան գարար եիւզիւնտէն հասբլ օլան հէնէճան վէ գարբշբգէնդ թարիֆ օլընմազ սուրէթտէ պուլընմբշ տբը։ Լարի-ատտա պադգալար մէթալի.ք իլէ լիրա 192 ղշ.ա օրտուղընտա մալլէ-րի նէ ֆիեաթ իլէ սաթարլար իսի իսէ, շիմտի տսխի լիրա 100 ղշ.ա օլարադ այնի ֆիեաթլա սաթմադ իսթէյիպ վէ էհալի տէ գարշը կէլ-տիկլինտէն տիւ.քեանդարբընը գա-բամբշար տբը։ Ամէլէ թադբմբ տսխի, լիրա 192 ղշ.ա օլտուղու վա-դբթ գաչ ղշ. եէվմիէ պլբբար իսի իսէ, շիմտի տսխի այնի եէվմիեէյի ալմադ իչին լարար իթմիշլէր, թէր-ղի վէ գունտուրտաճը գալֆալարբ տսխի էս.քի ալաճադլ

լուման միլէթիմիզին պաշէնա կէլ-մէ.քտէ տիրէր, վէ Էնգարէմիզ ի-սէ, խայլի սէնէէտէն պէրու, աշէդ-տա, եանի առաջնորդաւզ դալմբշ տբը, վէ հալէա Բաթրիգխանէ ճա-նիպլնտէն պիր առաջնորդ Թայեի-նինէ հիմմէթ օլունմատբէնտան, միլէթին զատր ու սէֆալէթինի մու-ճիպ օլմադտա օլան պիր թաղըմ միւրթէ.քիպլէր, գօեուն քիվէսի ալթընտա, քէնտի գուրտուգլարը-նը իճրա իտէպլիմէ.քտէ տիրէր։ Աճապա՝ պունլար, տահա նէ՞ վա-դէթա դատար ճէզայի սէզալէրինի կէօրմէ յէճէ.քէր տիր։ պու պապ-տէ իճապ իտէն միւթալանբէրն արդ ու պէկանընա հիմմէթ իլէ։ Իշպու մէ.քիուպիմիզին տախի։ դա-զէթանբզտա այնէն տէրճինի բէճա իտէրիզ։

1880 մարտ 12 * * *
Սպարթա

Էսկի իտէրիզ քի, թաշրալարտա պուլունան զէվալը խալգըմըզ, հա-լէա Իսթանպօլտան վէ Բաթրիգխա-նէտէն իսլահաթ, իճրաաթ, նիզա-մաթ, սիդգաթ, ինթիզամ, նէ-զարէթ, ատալէթ վէ հագդանիյ-յէթ, վէ նիհայէթ միլէթճէ կիրլի.ք պէ.քլէմէ.քտէ տիրլէր։ օ խսէ, նա-սըլ քի հէր վագըթ նկտա իթմէ.ք-տէ.յիզ։ պալըդ պաշտան դօգմուշ տուր, հէր եէրտէն զիեատէ խոս-հաթա վէ հիւանի նիզամ վէ ի.ճ-բաաթա միւհթաճ պուլունան եէր, պինէ.ք Իսթանպօլտա.քի խատէ-միզ տիր, Բաթրիգխանէմիզ տիրվէ նիզամնամէմիզ տիր, լա.քին, չի՛ ֆայիտէ քի, պիզիմ պաղբրա պա-ղբրա սէոիմիզ թիւ.քէնտի, վէ եա-զա եազա դալէմիմիզ աշընաբ խսէ տէ, հալէա վազիֆէսիզ էհալիմիզ իհմալ ուդուսունտան ուեանմա-աբդտան պաշգա, պիր թարաֆտան տախի, ի.քի ի.ուշ սէնէտէն պէրու, խէեալաթ էսրարբ.յա մէճնո՛ւն վէ մէֆիթո՛ւն օրմնտա պաշլատբ։ հէ-ման Ալլահ ուեանտբրա։

ՊՐՈՒՍԱ. ԵԷՆԻՇԷՀԻՐԻՆ ՏԷՆ ՄԷԹՈՒՊ

Խմբագիր,

Կը խնդրեմ որ սոյն յօդուածս Զեր Մանզումէի էֆ.քեաբ պատուա-կան լրագրոյն մէջ հիւրընկալել բա-րեհաճի.ք, որուն միջոցաւ քաղա-քիս Ս. Սահակեան վարժարանի վրայ սիրելի ազգայնոց փո.քրիկ տե-ղեկութիւն մը տալ կը փափաքիմ. էֆէնտի, քաղաքիս Ս. Սահակեան վարժարանը մինչև 1878 սեպտեմ-բեր ամսոյ սկիզբները ցաւալի վի-ճակի մը մէջ կը դանուէր մերթ բացուելով՝ և մերթ առանց դասա-տուի մնալուն դոցուելով՝ սակայն այժմ գոհութեամբ սրտի կը յայտ-նեմ.ք որ ըստ բաւականին վերանո-րոգեալ վիճակի մէջ կը տեսնեմ.ք զայն։ Այժմեան դասատու Արմա-շու Ս. Ղևոնդեանց վարժարանէն ելած Գարամուսալի Մէրտէկէօղ գիւղէն Գարեգին էֆ. Փափազեանն է, որ իւր ջանիւ.ք յայսօր վարժա-րանիս աշակերտ.ք ըստ բաւականին յառաջացած են ուսման մէջ մաս-նաւորապէս Քերականութեան, Թը-ւաբանութեան, Ազգային պատմու-թեան, և Աշխարհագրութեան մէջ։ Տէ՛ր, ուրախաւիթ օր մ՚էր քաղա-քիս բնակչաց համար, ներկայ ամ-սոյս 16 կիւրակէ օրը՝ զի այն օր վարժարանին աշակերտաց քննու-թեան շքեղ հանդէսը կատարուե-ցաւ, յորում ներկայ էին քաղա-քիս հայազգի աղայք և քաղաքիս Մահմէտական երևելի անձինք. սոյն հանդիսին կը նախագահէր, տեղ-ւոյս հպատակասէր Վսեմաշուք Դա-յիմագամ Ալի Բասիհ էֆէնտի, ներ-կայ էին նաև դատաւորն, և մալ միւտիւրիւ Հաճի էֆէնտի, և դրան պաշտօնեայք առ հասարակ, ըիւ-սիւմաթի և թէլէկրաֆի մէմուրը-ներ և դրագիրք, քննութիւնն սկը-սաւ, և ահա այս ատէն զարմանքի մէջ մնացին բոլոր հանդիսականք՝ երբ տեսան որ աշակերտ.ք իւրեանց յուսացածէն աւելի յառաջացած են, և համարձակ պատասխաններ տալ սկսան, սոյն միջոցին Դայիմա-գամ պէյ, և մալ միւտիւր էֆէն-տին ինչ ինչ հարցումներ ըրին ա-շակերտաց, և նոցա տուած օրինա-ւոր պատասխաններուն մեծապէս գոհ կը լլլային։ Արդարև, խմբագիր Տէ՛ր, աշակերտաց իւրեանց փոքր հասակին, և ժամանակին նուազու-թեան համեմատ տուած պատաս-խաններն գովութեան արժանի է, սոյն հանդիսին մէջ մասնաւորապէս գովութեան արժանի է, աշակեր-տաց միոյն Յովսէփ Կ. Յովսէփեանի Տաճկերէն լեզուաւ վսեմ և սրտա-շարժ ճառախօսութիւնը՝ յորում միաբանութենէ յառաջ եկած օ-գուտներն, և ուսման ու դիտու-թեան հարկաւորութիւնը կը հաս-տատէր։ Ի վերջոյ շնորհակալու-թիւն կը յայտնէր Վսեմաշուք Դա-յիմագամ պէյի առ հպատակս ցը-ցուցած սիրոյն փոխարէն։

Պ. Յովսէփի ճառախօսութիւնը ջերմ ներգործութիւն ընելով մեծ շնորհակալութեամբ ընդունուեցաւ հանդիսականաց կողմէն։

Զմռնամ ըսելու առանօր որ պատրաստուած պարգևներն, Մե-ծապատիւ Տեղականն վսեմ և գո-րովալիր յորդորականներով՝ իւր ձե-ռօք աշակերտաց նուիրելով՝ կնքեց կատարուած հանդէսը։

Կը յուսամ որ անկիւն մը շնոր-հել չէ.ք ղանար . . .։

Մնամ խորին յարգանօք
Աբեռէ Ղոլաեան
Պօլսէցի

1880 մարտ 22
Եէնիշէհիր–Պրուսայու

Զաթէն Եիկիրմի սէնէտէն պէ-րու, մէ.քթէ՛պ, մէ.քթէ՛պ, տէյի նկտա իթմէ.քլիկի քէնտիմիզճէ պիր մագսէտ վէ պիր մէսլէ.ք իթթիխաղ իթթիկիմիզտէն, պիթթաղի պէյ-լէ մէ.քթէպ հավատիպէրի պարգ-ճա մէճմուն ու մէսրուր օրմադտա, վէ նէշր ու պէհանընա միւսարատթ իթմէ.քտէ.յիզ, իմտի, Պուրսա Եէ-նիշէհիրի էհալիսինի, շու զայրէթ-լէրինտէն տօլսեը թէպլրիդ իտէրէ.ք, այնի շէվգ ու զայրէթտէ տէվամ ու իդտամա հիմմէթլէրինի նասի-հաթ իտէրիզ։

ԱԶԳ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ

Ըստ նախընթաց հրատարակու-թեան, այսօր քուէարկութիւնն ու քուէհամարի գործողութիւնք կա-տարուելով հետևեալ արդիւնքն ունեցաւ և բացարձակ առաւելու-թեամբ.

Մեծ. էֆէնտի.ք	Քուէ
Աւետիս Այլճեան	133
Աբեթիկ Նեվրուզ	120
Մարգար Ունճեան	111
Կարապետ Բաղդեան	109
Յովհաննէս Էսատեան	108
Վիչէն Թիւլպէնտճեան	101
Կարապետ Աւետիսեան	80

Թաղական խորհրդոյ անդամ ընտրուեցան։

Ըստ որում խորհրդոյ անդամոց ամբողջական թիւը ինն է կը բաղ-կանայ և երկու անդամ կը պակսի ընտրուելու.

Համեմատական քուէ ստացող-ներէն հետևեալ երկպատիկ ցանկը պատրաստուեցաւ, որք են՝

Մեծ. էֆէնտի.ք	Քուէ
Գրիգոր Սէլիմիէճեան	58
Մանուկ Ասլանեան	51
Յակոբ Աճառեան	51
Խաչիկ Պիւլպիւլեան	47

Ընտրողք՝ պարտաւորեալ են վե-րոյգրեալներէն միայն երկուքին քուէ տալ, որոյ քուէարկութիւնք որոշուած էր կատարուիլ յառաջի-կայ կիւրակէ մարտ 30, որ տեղի պիտի ունենայ առաւստեան ժամը մէկէն մինչև 5 թաղիս խորհրդա-րանին մէջ, և յետ այնու անմիջա-պէս քուէհամարի գործողութեան պիտի ձեռնարկուի։

Որոշեալ ժամէն ետև եկած քուէներն անընդունելի են.

Թղթատարի պէս ծրարով եկած քուէներն անընդունելի են։

Ընտրողք պէտք է քուէնին ան-ձամբ բերեն՝ ի խորհրդարան, եթէ բանաւոր պատճառաւ չ՚կրնան բե-րել, պարտին ըստ ընտրական հրա-հանգի իրենց քուէթուղթը հաւա-տարիմ անձի մը միջոցաւ ղրկել առ նախագահն ուղղեալ յատուկ նամակաւ։

Ուստի, ներկայիս կը հրաւի-րեմ.ք Մեծ. Թաղ. ընտրողս Բերայի, որ բարեհաճին առանց զանցառու-թեան իրենց այս ազգային նուի-րական պարտաւորութիւն կատա-րել քուէարկութեան մասնակցե-լով։

Թաղ. խորհ. Բերա 23 մարտ 1880
Մնամ աղօթարար
Նախ. Ընտր. ժողովոյ
Նէրսէս Լոբդր. Աալանեան
Բ. Բերա

ՆԷՎԻՅԷ

Բրէնս Բօժարս.քի նամ Բաս ղբրհ-լըսբնբն Բիրէա լիմանընա կէլտիյի Ամինա զաղէթպարբնտա օգուն-մուշ տուր։

—Ռուսիա խմբէլրաթօրու հադ-րէթլէրէնին գըշբդ սարայբնբն մու-հաֆազասը ֆէվզէլատէ սուրէթտէ թահթը տբդոթա ալբնարադ, թէտապիրի իհթիմամ.քեարանէ.ք պուլբնբլմասը ըէսմէն իրան օլբնբպ, սարայը մէզ.քիւրբն հէր գաթբ, խատտա օրտուսու զապիթանը էֆ-բատբնա հէվալէ օլբնարադ, պունլար, խբամէթտէ պուլբնանլարբն քեաֆֆէսինի պիղէճէ.քլէրի կիպի, սարայբն իչինտէ կէօրտիւ.քլէրի եա-պանճբլարբ պիրա սիւալ ախղ ու թէվզբֆ իտէճէ.քլէրի էւրօբա զա-զէթարբնտա օգունմուշ տուր։

—Սիպիրեատա նէշը օլբնան էն-նիս զաղէթասբնբն գավլինճէ, պու սէնէ Սիպիրեատա գբշ բէ.ք շիտ-տէթլի օլուպ, սօղուգ, 25 տէրէ-ճէտէն ազաղը լինմէմիշ տիր։

Յունվարբն 22 լինճի կիւնիւ սօու-ղուն տէրէճէսի 36 ը կէչմիշ տիր։

—Ռումանիա հիւ.քիւմէթի, Լօնա-բատա տէվլէթլէր պէ.յինտէ ադտ օլբնան թէլէկրաֆ մուահէտէսինէ մուվաֆագաթ էյլէտիկինի մարտ 30 տա ըէսմէն տէվլէթլէրէ պիլտիրմիշ տիր։

—Կէչէն սօն պահար էսնասբնտա Ուշէթա գապիլէսի, պիր Ֆրանսբզ ասքէրինի դաթլ իտիպ, պունտան տօլաբը հէնուզ թարզիէյի լազբ-մէյի իմա իթմիշ օրմատբզբնտան, սինօրտա 2,000 Թունուս սիւարիսի իլէ 2,000 բիատէ ասաքիրինտէն միւրէ.քէպ պիր ֆբրդա թէճէմմիւ էյլէմիշ վէ տիկէր թարաֆտան ճէ-զայիր՝ սինօրբնտա պիր միւֆրէզէ Ֆրանսբզ ասքէրի թօրլանմբշ տբը։

—Բարիսատէ Միահաթ բաշա հադ-րէթլէրինին հիմմէթի իլէ քիշատ օլբնմբշ օլան մէ.քթէպատէ թահսիլի ուրում՝ ու ֆիւնուն էյլէմիշ օլան ի.քի Պուլդար տէլիդանլբսբ կէչէն նոյեմ-բեր այբնտա շէհրբ մէզ.քիւրատէ պիր դուեուսմճբնբն տիւ.քբեանբնտան 40—50 պին ֆրանգբզ միճէվհէ-բաթ սիրդաթ իթմիշ օլտրգլարբն-տան կէչէնտէ մուհա.քէմէեէ չէ.քիւ-լուպ ի.քիսի տէ օն պէշէր սէնէ ֆիւատէթլէ.ք քիւրէեէ հիւքմ օլբն-մբշլար տբը։

նունէտէ օլտուզունտան, Քէրժան ֆէրտասը կիւն իչին լազմ կէլէն բլանընը հաղբրլատը, վէ ֆէրտասը սապահ էր.քէն քէնտիսինի ուեան-տբրմալարընը թավսիեէ իտէրէ.ք, եաթաղընա կիրտի, վէ տէրհալ ուեուեուպ, բիւեասընտա տախի պիր դօլայ վէ միւ.քէմմէլ մուվաֆ-ֆագ.յեէթէ նայիլ օլտուզունու կէօրտիւ։

Սապահ օլուբ օրմադ, Մալօ է-ֆէնտիսինին օտասընա կիրիպ, ալ-տբղը էմի մուճիպլինճէ մէրգումու ուեանտբրտը։

Պարօն տը Քէրժան տէրադապ ի.քի պէ.յկիր հաղբրլամասընը, վէ քէնտիսի տէ պիրլի.քտէ կէլմէ.ք իւզ-բէ հաղբը պուլունմասընը մէրգում իբղմէթ.քեարա էմի էյլէմի.քտէն սօնրա, թուալէթինի եարտը, վէ մա-լիմիմիզ օլան, վէ տէրունինտէ, ժէնէրալ իսնիֆօրմասընտան թա համմալ էլպիսէսինէ գատար միւ-թէատիտ վէ էնվայի էսվապլար մէվճուա պուլունան պիր օտանընն գաբուսունու աչտը, վէ օրատա օն սէ.քիզինճի ասբընն սէ.յիսլէրինէ մախսուս պիր էլպիսէ, վէ ուզուն պիր ճիզմէ կէյինիպ, պէլինէ տա-խի մէշինտէն պիր գուշագ պաղլատբ։

Պունլարը եարտբգտան սօնրա, Քէրժան, քէնտի եաթագ օտասը-նա չբգտը, վէ եէտինէ պիր մբդ-տար ալթուն վէ պիր գաչ ատէտ թապանճա ալտբգտան սօնրա, պիր բարչա սօղուգ հաշլատա եէտի, վէ պիր պարտագ տախի Իսբանիա շա-բատը իչէրէ.ք, աշաղը էնտի։

Մալօ պու արալբգ, ի.քի պէ.յ-կիրլէրի թութարադ, հավլատ պէ.քլէմէ.քտէ իտի։ Պէօյլէճէ պունլար ի.քիսի պէ.յկիրլէրէ սիւար օլա-բադ, Օրլէան սօղաղը թարաֆընտա վագը թէնհա վէ խալի սօղադ-լարտան կէչմէեէ պաշլատբլար։

Օլ էնտատէ Բարիզտէն էթատա գատար իւչ մէնղիլ օրուպ, պիրին-ճիսի Աթիս–Մօնտա, իկինճիսի Սէն–Միշէլտէ, վէ ի.ուչինճիսի Պուրսյատա իտի։

Պարօն իլէ Մալօ, դաեէթ սիւ-բաթլէ ամբարընը իլէրի սիւրիպ, Աթիս–Մօնտ մէնղիլինտէ տուրմադ-սբղն, մէզ.քիւր մէնղիլի կէչտիլեր, վէ սապահընն սաաթ օնունտան պիր աղ էվվէլ, Սէն–Միշէլին եարբմ ֆարսախ պէրիսինէ վասբլ օլտու-լար։

Օրատա, եօլուն.քէնտբը իւզէրին-տէ, վագթիլէ մանտրա օլուպ, շիմտի իսէ պիր խայլի զէմանտան պէրու մէթրուդ օլարադ, էսկի պիր պինա պուլունմադտա իտի։ Պու պինանընն չամբրը հէման եր-դբմադ աէրէճէսինէ կէլիպ, դա-բուսու եօդ իտի, վէ էշկի իւզ-բինէ պազը չալը չբրբբլար պիւյու-միշ օլտուզու կիպի, իչէրիսինտէ տախի պազը սարմաշբդ ֆիտանլա-բը պիւեիմիշ իտի։

Լէթամբատան կէլիր.քէն, պիր թէ-բէճի.ք իւզէրինտէ մէվզու օլան մէզ.քիւր մանտրա ոզ թարաֆտա դալբպ, սաղ թարաֆտա խսէ, դբբդ էլլի սեադ տէրինլիկինտէ սարբ պիր տէրէճի.ք վար իտի։

Նասբլբրի Դարմէն, Պրբթանեա-տա Վալ օ Ֆէ տէնիկէն մահէլլատէ էթրաֆբնա պիր կէօզ կէզտիրմէ.ք-լէ, պուլունտուզու մահէլլին էհէմ-միեէթինի, վէ պունտան իսթիֆա-տէ իտիկճէ.ք նէթիճէյի անլատը իսէ, էօյլէ տէ Քէրժան, պիր պա-դբշատա, պուլունտուզու մահէլլին էհէմմիեէթինի անլատը։

Պինապէրին ամբընը, մէզ.քիւր էսկի մանտրանընն դարչբսընտա տուրտուրուպ, աշաղը էնտի, վէ խբզմէթ.քեարընա տախի աշաղը էն-մէսինի էմի էյլէտի։ Պատէհու քէ-լամա աղաղ պիրլէ,

—Մա՛լօ, տէտի, մէզ.քիւր դու-լիպէ.յի կէօսթէրէրէ.ք, ոէն պէ.յկիր-լէր իլէ պիրլի.քտէ շու դուլիպէեէ կիր։

—Բէ.ք էյի, էֆէնտիմ, լա.քին ի-չէրի կիրտի.քտէն սօնրա, նէ՞ եա-բաճաղըմ։

—Քիմնէեէ կէօրինմէ.յիպ, պա-նա պէ.քլէեէ ճէ.քսին։

—Խայլի վագը՛թ մը։

—Պու սիւալինճ ճէվապ վիրէմէմ, զիրա պէնիմ միւտէթի զայպու-պէթիմ, քէնտի միւրատբմատան զի-եատէ, Մ. մաբ.քի տը լա Թուր-Լանտրինէն միւրատընտան միւթէ-վագբֆ տբր։ Պունունլա պէրապէր զանն իթմէմ.քի չօգ պէ.քլէեէսին, վէ շունու սանա թավսիեէ իտէրիմ ի, պիր բօսթա արապասը էթամբ-տան կէլիպ, Բարիզէ տօղրու կիթ-մէ.քտէ օլուբ, վէ պու գուլիպէնին էօնիւնտէն կէչէր իտ, սէ.յիսինէ ի-յիճճ տիգդաթ իտէսին։

—Բէ.ք էյի, էֆէնտիմ, տէեու ճէվապ վերտի Մալօ, մէզ.քիւր թավսիեէնին էհէմմիեէթինի անլա-եարադ։

Քէրժան թէդէսսիմ էթտի, վէ մանթօսունա լաեըզ.ը.լա սարբբբպ, եաեան սուրէթտէ Սէն–Միշէլ թա-բաֆընա տօղրու կիթմէեէ պաշլա-տբ։

5

Սէն–Միշէլ Մէնզիլի

Սէն–Միշէլ, էհէմմիեէթսիզ, ֆագաթ տիլ.քիւշա պիր մէվզը իւ-զէրինտէ վագը պիր դարիեէ օ-լուպ, պու դարիեէ թա իլբ պա-հարատա, միւ.քէլլէֆ ճէվիզ աղաճ-լարընն սբզ եաբրադլարբ.լա թէզ-եին իտիլիր իտ։ Պէ.յկիրլէրին մէն-զիլի, Բարիս թարաֆընտա վէ ճատ-տէ.յի քէպիր իւզէրինտէ էն սան էվ օլուպ, խանէ.յի մէզ.քիւր իսէ, հէմ չիֆթլի.ք, հէմ խան մագամընտա օլտուզու հալտէ, քէնտինին պուղ-տայ անպանլարը, ախբրլարը, վէ սայիր էպնիեէսինին արա եէրինտէ եալընբզճա պիր պինա իտի։ Պինա-եը մէզպուրուն վասի պաղէսի տէ-ռունինտէ պիր թագըմ մէ.յվէ ա-ղաճլարը տի.քիլմիշ, վէ էթրաֆը տայիմա եէշիլ օլան բունար աղաճ-լարընն եաբրադ վէ տապարընտան էօրիւլիւ պիր չիթ իլէ իհամթա ի-տիլմիշ օլտուզու թագտիրտէ, թագրիպա ի.քի ի.ուշ եիւզ տարմ իւզէրինտէ, եօլու պոյտան պօեա թութմուշ իտի։ Պաղչէնին ուճուն-տա դբբ բէնկի գի.ուշի.ք պիր դա-բու պուլունուպ, պու դաբուտան ճատատէ.յի քէպիրէ չբդբլբբ իտի։

Պարօն մէզ.քիւր դբբ բէնկի դա-բունուն էօնիւնտէն կէչտիկի սբրա-տա, չիթին արդասընտա, պիրի էր.քէ.ք վէ տիկէրի գատրն օլարադ, ի.քի կէնճ սէպէրի իչիթտի։

Քէրժան, սբրբ պիր չէ.յ հէր նէ տախի օլտա, անը տինլէմէ.քի.ք ֆայտէտէն իտալի օլմատճաղընը, վէ պիր պօշ պօղաղբդտան տայիմա իսթիֆատէ իտիլճէկինի զանն ի-տէնպէրտէն օլտուզունտան, մէզ.քիւր սէպէրի իչտիր իչիթմէզ տուրտու վէ տինլէմէեէ պաշլատբ։ Հալ պու ի.քի մէրգումուն իչիթտիկի սէօղլէ-բին.քէնտիսինճէ չօղլուգ էհէմմի-եէթի եօզ իտի։ Շէօյլէ.քի մէզ.քիւր մուհավէրէ, մաշուգ վէ մաշուգէ պէ.յնինտէ իտիլէն պիր մուարա-զանն խիթամը օլուպ, էր.քէ.ք տէ-լուդանը, քէնտինին պիր թագըմ ճիրվէլէրի իլէ քէնտիսինի մէ.յտուս զբբտբզընտան, վէ բագիպի Ժան-Լուկյի հիւանի սուրէթտէ դապուլ իթտիկինտէն տօլայը, կէնճ զբբը թագիրէմէ.քտէ վէ իլ.ք բաղարը բա-

ԻԼԱՆԱԹ
ՄԻԻՆԹԷԽԻՊԱԹ ԻԻԼ ԷՇԱՐԸ ՊԷՐԿԻԻԶԻՏԷ

ՀԱՏԸՆՏԻՐ ԲԵՐԹՈՒԱԾՔ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՔ

Հանդերձ կարեւոր գիտելիօք և բառից ծանօթութեամբ

ՄԻՀՐԱՆ Պ. ԱՐԱՊԱՃԵԱՆԸՆ

Մարիկէթիյէ ճէմ ու թէրթիպ օլունմուշ տուր

ՃԻԼՏԻ ԷՎՎԷԼ

Եւրոպայի թիւրքճէ շէհիրլէր միւնասէբիճ պուլունան պու բիսալէ, քիթապճըլարտա պուլունմադտա, վէ պիրէր էշլրէք մէճիմիյէյէ սաթըլմադտա տըր։

ՁՕՌԴԻՒՆԷ ՏԻՒ ՊՈՒԱՍԿՕՊԷ ՊԱՐՕՆ ԷՐ ԳՕԳԻ ԾԵՐՈՒԹԻՒՆԸ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Մէյոտ Կ. Խանէկի

Նախկին աշակերտ Կայս. վարժարանի

ՁՕՆ ԱՌ

Մէրուէ Եֆէնտի Մեղրուբեան

Ֆռանսայի արդի հռչակաւոր վիպասան Ֆոնդիւնէ տիւ Պուասկօպէի սոյն ալտաքոյ կարգի հետազրքրաշարժ վիպասանութեան, որ դատական ամենաերեւելի խնդրով մը կը զբաղի, Ա. մասն 'ի լոյս ընծայուած է ու կը գտնուի բոլոր Հայ գրավաճառաց քով, ու կամուրջին գլուխը Ջրավաճառ Պօղոս աղայի խանութին 'ի դէմ մէկ քառորդ մէճիտ։

Այս ամենասքանչելի գործին միւս մասերը հեղինէտ պիտի հրատարակուին սուղ ժամանակի մէջ։

ԸՆԹԱՑՔ

ԴԱՄՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ

ԹՈՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՈՑ ՀԱՄԱՐ

Աշխատասիրեաց

Յ. Գ. ՓԱԼԱԳԱՆԵԱՆ

Նախկին աշակերտ Սուրբնեան Վարժարանի

112 երեսէ բաղկացեալ սոյն գասագիրքը Գաղիացի հռչակաւոր մանկավարժուհի Տիկին Բարբ Բարանթիէի հեռեւողութեամբ պատրաստուած և Պ. Բարոզի, ուրիշ նշանաւոր մանկավարժի մը, բազմաթիւ խնդիրներովը ճոխացեալ բլլալով, կը ծախսուի գլխաւորաբար Ս. Ղուկասեան դրատունը, Եէնի ճամի Զիլինկիրլէր ճատտէսի թիւ 2, և բոլոր Հայ գրավաճառաց քով։

դին 100 փարա։

Պու կիւղել աէրա քիթապը, հիշ շիւրհէմիզ եօղտուր քի չօղ մէքթէպլէրիմիզդէն գատրլ օլունարաք, Սուրբնեան մէքթէպի մէրկէսի պուլունան միւէլլիֆ էֆէնտի, կէնճ չալըշտա թէշվիզ ղըլընը։

ԱԼԷԱ ՍԷԼԱՆԻՒ ՇԱՐԱՊԸ

Իսթանպօլտա Կիւմիւք գարշըստա վագը Արրաճը խանէնտա, ալէա Սէլանի ագուսթոս շարապլարը սատմըլմադտա տըր։

ՐՆՆԱԴԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

Ըստ նպաստոյն Պատմական, Լեզուաբանական և Բանասիրական տեղեկութեանց

Յ. Մ. ԳԱՐԱԳԱՇԵԱՆԻ

ՄԱՄՆ Ա.

ՆԱԽՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

1880

Ինչպէս որ անուանէն կիմացուի թէ այսչափ դարաւոր Հայոց պատմութեան վրայ քննութեան ենթեր ամեն գրագիտի գործ չէ. իր անուան տակ գործոյն ամենածանր աշխատութիւնը կը տեսնուի. ասանկ գործի կամ աշխատութեան մը շատեր ահմարեր կսպասէին և ամեն ժամանակ գրտիաճառաց դիմելով կը հարցուներին թէ Ա. Գարագաշեանի Բնական Հայոց Պատմութիւնը ելա՞ւ արդեօք. արդ՝ Արդա հեղինակը խնդրէ՝ որ ժողովրդեան փափաքածը իրենց տալու համար աղդարարեալ է ճոյն ամենածանր աշխատութեան առաջին մասը ելաւ 'ի գին մէկ արծաթ մէտիտի. կեդրոնատեղին է Յ. Գալֆեան դրավաճառանոցները Զագմագճըլար փողոց. թիւ 20 և Փիւրքճի խան վարի յարկ թիւ 23 և ուրիշ Հայ դրավաճառաց քով։

CAPSULES
AU
MATICO
DE CRIMAULT &Co.

Բարիստէ վագը Վիվիէն սոգաղընտա 8 նիւմէրօլու մաղազատա մուգիմ էֆզանը Կրիմօ վէ Գումբանեասընը, Մաթիքօ ազանը եարրաղընտան թէրթիպ իթմիշ օլտուղու հապարը։

Պու հապարը, պէլ սօուգլուղունա բէք ֆայիտէլի օլուպ, վէ իչինտէ սուլու Գօզահիւ պուլունան հապարտան ալեսէվիյէ զուհուրա կէլտիկի կիպի, միսէյ ասլա եօրկունլուգ վերմէղ։

FER
DU
Dr GIRARD

Տօղթօր Ժիրարընը իչլու չէլիկի հագընտա, հէքիմիք ագատէմեասը թարաֆընտան կիւզել պիր բարօրթօ իթա գէլմնը տըր։

Գապզըղընն տէֆի իչին, միւայիմ ալիք վերիճի վէ եախօտ իչէրիյի թէմիզէյիճի մուպիճէլէր իսթիմալ իսէնլէր, տօղթօր Ժիրարընն չէլիկի գուլանտըգարընտա, անիտէ ֆայիտէսինի կէօրիւրէր, հաթթա պու չէլիք գանը տախի չօղալթտըրար։ Մէգքիւր մուսիճէ, մսեասըաը ատամարա տախի բէք ֆայիտէլի օլտուղու կիպի, բէնկսիպզիկի, վէ գանսըզլըղը, վէ գանզայեֆիկէնի, վէ գատընարա մախսուս օլան, վէ Լէօքէօրէ վէ եախօտ ֆէօր պանչ թապէր օլունան խասթալըղը, վէ մտէ ագրըսընը, վէ գուվվէթսիզլիկի, վէ գատընարրն ատէթինին նիզամընը սուրէթտէ վուգու պուլմասընը տէֆ իսէր։

Սաթըսը պէօյիք էհզախանէլէրտէ։

Զինկեանէ Գըզընըն օնիւչինճիւ ճիւզլի չէգմէշ օլուպ, վէ թէքմիլ թագըմ կէրէք մաշթ ատամէշտա վէ կէրէք քիթապճըլարտա սաթըլմադտա օլտուղունտան, վէ մէզքիւր քիթապը օգուտանպարրն քեաֆֆէսի տախի թէլէզգիւղ իսէրէք մէմնուն գալմադտա պուլունտուղլարընտան, կիւզել բօման օգուտմադ արզու իսէնլէրին, իչթիւրանա հիմիէթլէրինի արզու վէ տավէթ իսէրիզ։

ԿՐԹԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հատընտիր ընթերցուածք, Ազգային և օտար մատենագիրներէ քաղուած ընտանեաց և դպրոցաց համար։

—o—

ՄՇԱԿ

Վարժարանաց յառաջադէմ աշակերտներուն և առ հասարակ ուսումնասէր անձանց համար կրնայ լուսաւորիչ ընթերցման դիրքն համարուիլ այս հատընտիրն որ կը գտնուի բոլոր դրավաճառաց քով։

Գին 2 դահեկան արծաթ

Պու բիսալէճիքտէն հէրքէսին պիրէր թանէ արարագ, դայրէթքշի պուլունան տէվլեգանլրէք թէշվիգէ հիմիէթլէրինի արզու վէ ըէճա իսէրիզ։

—

ԹՐՊԴԸ ԷԼՄԱՍԱ ՊԷՆԶԷՐ ԹԱՇԼԱՐ

Իշ պու թաշլար ղիեատէսիյլէ բարլագ օլուպ, սու կիպի պէրբարագ վէ ասըլ էլմասան անճագ թէճրիւպէ իլէ թէֆրիդ օլընապիլիր։ Պէտէլինի արարգտան սօնրա, իսթէնէնէ, տօղրուտան տօղրուտա, կէօմիւք վէ նավլուն բէսմի թարաֆքմիզտան թէսվիսէ օլընմադ չարթըյլա իշ պու թաշտան կէօնտէրիրիզ։

18 գրամլը պիր ալթուն եիւզիւք 18 ֆրանգ

18 գրամլը պիր չիֆթ քիւբէ 18 ֆրանգ տըր։

Պունլար թըպդը եօգարբատա բէսմի կէօրիւլէն եիւզիւք վէ քիւբէ կիպի տիր։

60 սանթիմիթք բօսատա բուլուտագպկինտէ, իշ պու էլմասարընն բէսիմի ալպիւմինի կէօնտէրիրիզ։

Մէքթուպ եազանլար չու ատրէսէ մէքթուպ եազմալը տըրլար։

Jules Lutzé,
Paris, 16. Boulevard Voltaire.

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ.
ԿԱՐԱՊԵՏ Յ. ՓԱՆՈՍԵԱՆ

ԵԱՆՂԸՆԱ ԳԱՐՇԸ ՍԻԿՈՒՐԹԱ

NORTH BRITICH AND MERCANTIL
INSURANCE COMPANY

ՆՈՐԹՀ ՊԸՐԻԹԻԹ ԷՆՏ ՄԷՐԲԷՆԹԱՅԼ

Նոր Լօնդրա վէ Էդինբուրկ եանընընը

Ինկ. Լր.
Ասըլ սէրմաեէ 2,000,000
Լօսէնմիշ սէրմաեէ 350,000
Եանդրն չիւպէսինտէն հասըլ օլմուշ իհթիեաթագէսի 1,156,690 1,506,690
1878 սէնէսինտէ քիւրը սաֆի 976,119

NORTHERN
ASSURANC COMPANY

ՆՈՐԹՀԷՐՆ

Նոր Լօնդրա եանընընը վէ եէտիրբուրկ էյկոնբրա քոմբանեասը

Ինկ. Լր.
Ասըլ սէրմաեէ 3,000,000
Լօսէնմիշ սէրմաեէ 150,000
Եանդրն վէ լօմբիր չիւպէսինտէն հասըլ օլմուշ իհթիեաթ ագէսի 525,000 675,000
1878 տէ սաֆի քիւրը 405,000

Սահիպ իմզա, վաբոր վէ եէլքէն կէմիլէրի վէ տէրուտինտէքի էշեա վէ էմթեաեը զաեէթ ֆայիտէլի շարթլարլա սիկուրթաեա թուրմագ իչին, էղքիր գումբանեա թարաֆընտան բուխասաթ խթիհսալ էյլէմիշ տիր։

Ֆիեաթ վէ սայիրէ հագգընտա մալումաթ ալմագ իսթէեէնլէրին, Գալաթատա Գոմիսիոն խանը քէօչէպաշընտա տէմիր քէօրբիւեէ նազըր օլան օտաեա մբրաճաաթ էյլէմէլէրի։

Մէղքիւր Գումբանեալարրն ահէնթօսը
ՀՕՀՆ ԲԱՈՒԼ
Վէ ումուր ու մէսալիհինէ մէմուրը ումումը
ԳԱՌՆԻԿ Յ. ՍԵՐՈԲԵԱՆ

LA CENTRALE

ԼԱ ՍԱՆԹՐԱԼ

ԼԱ ՔԷՍ ՄԷՐԻՏԻՕՆԱԼ

Լ'ԻԻՆԻՎԷՐՍԷԼ

Մէղքիւր իւչ Ֆրանսըզ սիկուրթա գումբանեալարը, մուայէէն ֆիեաթլաթէէ գարշը սիկուրթա իսէրլէր։

Մահէլը մէրքէզի, Բարիստէ Բիշլիէօ սոգաղընտա 108 նիւմէրօտա տըր։

Մէղքիւր իւչ գումբանեալարրն, մէմալիքի Շահանէ իլէ եունանիսթանընպաշ ահէնթօսը, Իսթանպօլտա միւսիւ ՖՕՐԹԻՒՆԷ ԺՈՒՐՏԱՆ տըր։

Թաֆսիլի մալիւմաթ ալմագ, վէ էպինիէլէրինի սիկուրթաեա վաղ իթմէք իսթէեէնլէրին, Գարաքէօյ քէօրբիւսիւ գուրպինտէ Մէհէմմէտ Ալի փաշա խանընտա պաշ ահէնցախանէեէ, վէ Գալաթատա Լսքի պօրսա գարշըսընտա մէմուրը մախսուսը միւսիւ Մարքիզիեէ, վէ Գէնթուար Մարիթիմ, Մէլիւզին, Բրէվօհան, վէ Սէքիւրիթէ նաման ատօրթ Ֆրանսըզ սիկուրթա գումբանեալարը շիրքէթինին թէլլալը մախսուսը միւսիւ Տ. Գուրթէլլիեէ միւրաճաաթ իսլէմէլէրի։

COMPAGNIES ANONYMES FRANÇAISES

ՏԷՆԻԶՏԷ ՄԱԼ ՍԻԿՈՒՐԻԹԱ ԻՏԷՆ ԱՆՕՆԻՄ

ՖՐԱՆՍԸԶ ԳՈՒՄԲԱՆԵԱԼԱՐԸ

Իշ պու գումբանեալարտան ԳէնԷրալ Մուրիէր օլունուպ, սերմանէսի է-ը դէնէ Ֆրանգ — 1857 տէ իհտաս
Մէլէ-ղէն օլունուպ, սերմանէսի է-է դէնէ Ֆրանգ — 1857 տէ իհտաս
Բրէվէօրէ օլունուպ, սերմանէսի է-է դէնէ Ֆրանգ — 1869 տա իհտաս
Սէ-է-բէրիէ օլունուպ, սերմանէսի դէր պուրէ դէնէ Ֆրանգ տըր։ — 1836 տա իհտաս

Պալէտտէ իշար օլունան տէնիզ սիկուրթաեա գումբանեալարը, պիրէնմիշ օլտուղլարընտան, վէ քէնտի իհթիեաթ ագէնէրինին ճէսամէթի հասէպիլէ, զանէթ ֆայիտէլի շարթլարլա սիկուրթա իսէրպ վէ թէքմինաթը միւքէմմէլ էթա իսէպիլիրլէր։

ԽԻԼԱՍԱ

Սոճ է-ը դէնէրէրին հասըլմըը

1876 տա հասըլ օլան քեար	684,266	ֆրանգ
1877 » » » »	371,547	»
1878 » » » »	347,256	»
Եէքիւնի քեար	1,403,169	»

1878 դեկէմբէր 31 տէ օլան ռէզիտուը

Սէրմանէ	8,500,000	ֆրանգ
Քեարատան ալըդօնմուշ իհթիեաթ ագճէսի	1,763,566	»
Թէհլիքէեէ գարշըլըգ հրֆզ օլունմուշ ագճէ	1,823,314	»
Եէքիւն	12,086,880	»

Իսթանպօլ ահէնթօսու
Մ. Ժ. ԱԼՊԻՆԻ

Ահճէնցիախանէ, Գարա քէօյ քէօրբիւսիւ գուրպինտէ Մէհէմմէտ Ալի փաշա խանընտա տըր։
Թէլլալը մախսուսը
Տ. ԳՈՒՐԹԷԼԼԻ

ՄԱՐԲԱՓԻՅԼ

ԵՎՐՕՊԱ ՊՕՐՍԱԼԱՐԸ

Լօնտրա 5 Ապրիլ

Ինկլիլիզ ղօնսոլիտ	99- 7/16
Էսհամը Ուսմանիէ աչըլարը	10- 1/16
» » գարանտը	10- 1/4
1865 Իսթիդրաղը	11- 1/4
1869 »	10- 3/4
1871 »	67- 1/2
1872 (Պօն տիւ Թրէղօր)	18-
1873 »	10- 3/4
Օսմանլը Պանգասը	11- 1/4
Ռուսիա իսթիդրաղը 1873	87- 3/4
Մըսրը իսթիդրաղը պիրլէշմիշ	59- 1/2
» իսթիեաղլը (չրմէնտը.)	88- 1/4
Տէվլէթը Ալիէնին 1877 իսթիդրաղը	78- 1/2
Տարբա սանիէ	69- 1/4
Մըսրըն Ոչխլու իսթիդրաղը	88- 3/8
1877 Մաճարիսթան էսհամը	88- 3/8
Գամպիօ Բարիզ 3 այ վատէ	

Բարիս, 5 Ապրիլ

Ֆրանսըզ ֆոնտսու 3 %	83-25
» » 3 % Ա.	
մօրթիսանը	84- 87 1/2
» » 5 %	118-67 1/2
Էսհամը Ուսմանիէ աչըլարը	10-30
» » գարանտը	10-40
1865 Իսթիդրաղը	56-25
1869 »	53-75
1873 »	51-25
Ռումէլի չրմէնտը. թահվիլա.	35-50
Օսմանլը Պանգասը	536- 25
Գրէտի Լիոնէ	938-75
Ռուս ֆոնտսու 5 % (1877	92- 9/16
Ռուսիանրն Շարք իսթիդրաղը	61- 3/4
Իթալիա ֆոնտսու	85-95
Մըսրը իսթիդ. պիրլէշմիշ	302-50
Իսբանեա խարիճի իսթիդրաղը	16- 3/4
Գամպիօ Լօնտրա իւզէրինէ	25-28

Բարիս, (Պուլվար) 5 Ապրիլ

Ֆրանսըզ ֆոնտսու 3 %	118- 70
Էսհամը Ուսմանիէ	10- 40

Վիէննա, 5 Ապրիլ

Լօնտրա իւզէրինէ գամպիա	118-30
Ռումէլի տէմիր եօլ թահվիլաթը	16-25

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱԼԸ

Լսհ. Ուսմ. մարա 25 ազմ. գր.	11- 8
» » մարա 26 սպհ. աչ.	11- 7
» » էն եիւքսէք	11-12
» » էն աշաղը	11- 7
» » Սաաթ 5 տէ	11-10
1863 Իսթիդ. (Մութօն) 6 % ֆ.	-
1865 » » 6 % ֆ.	-
1869 » (Բինար) 6 % ֆ.	-
1872 » (Պօն տիւ Թրէղօր	-
1873 » (Բինար) 6 % ֆ.	-
Ռումէլի չրմէնտբէիէր	34-3/8
Բէյօր	05-
Հէվալէսիզ	15-
Ագէյ ֆայիզի %	09-

ԱԳՍԻՕՆԼԱՐ ՖԻԵԱԹԸ

Գրէտի ժէնէրալ 6 %	-
Սօսիէթէ ժէն 6 %	-
Իսթանպօլ Պանգասը	-
Սօսիէթէ Օթօման	-
Թրամվայ 5 %	-
Լավրիօմ (մատէն)	-

ԱԳՋԷԼԷՐԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Օսմանլը լիրասը 100 ղրշան	Ղ. Փ.
Ինկիլիզ լիրասը	110-04
Ֆրանսըզ ալթունու	87-33
Բոլ	90-14
Գրիմից ալթունու	51-16
Պէեազ մէճիտիյէ	107-05
Մէթալիք	215-
Պէշլիք	290-
Պաղըր	585-
Գարպոն գայիմէսի գարիք	8-52

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Էն եիւքսէք	940-
Էն աշաղը	925-
Սաաթ 5 տէ	930-